

ԿԸԿԸՉՈՒՄԸ ԵՒ Թ-ՈԹ-ՈՎՈՒՄԸ

—«»—
2.— ԴԱՐՄԱՆ

Ընդհանրապէս, կ'ըսէ Օսիփ-Լուրիէ, կակազողները մանչեր են, և թոթովները՝ աղջնակները Այս դիտողութիւնը կ'ընդունին գրեթէ բոլոր բժիշկները, որոնց կարգին՝ Տոքթ. Քրիւշէ, Պէտք է, սակայն, աւելցնել, որ կակազողները վեհերոտ ու ամչկոտ են Ահա թէ ինչո՛ւ դարմանումը հոգեբուժական է: Միենոյն առեն, նկատելով որ խօսելու պահուն անհրաժեշտ է կանոնաւոր շունչ առնել, (հակառակ պարագային տղան կը ստիպուի կակազել), դարմանումին կը նպաստէ շնչառական մարզանքը:

Հեղինակ մը կը պատմէ թէ կամքի ուժով կարելի է յաղթել կակազումին, երբ ենթական յամրաբար արտասանէ ամէն վանկ, ճիշտ ինչպէս կը համրենք ժամերը ժամացոյցին, որ կը զարնէ հատիկ հատիկո: Այսպէս փորձը շարունակելով, կարելի է ստանալ ամէն բառ ամէն մարդու պէս արտասանելու վարժութիւնը: Պէտք է մանաւանդ յաղթել վեհերոտութեան, ամչկոտութեան և դիւրայոյզ նկարագրին: Այդ նպատակաւ, փորձել հոգեթելագրութեան միջոցները, քնացած վիճակի մէջ: Տօքթ. Քրիւշէ կը պատմէ թէ երիտասարդ մը, որ երաժշտանոցի քննութեան պիտի մասնակցէր, այնքան կը վախնար որ կը ստիպուէր կակազել Այնպէս որ փրանսացի բժիշկը կը ստիպուի քնացնել զայն, և քունի միջոցին կը թելազրէ չվախնալ: Երիտասարդը քննութեան կը մտնէ և կատարեալ յաջողութիւն կը գտնէ:

Շատ անգամ, անկարելի է բուժել կակազողները՝ երբ դեռ արբուժքի չեն հասած: Այսպիսի պարագաներու մէջ, յաջողելու համար անհրաժեշտ է ունենալ յամառ և զօրաւոր կամք:

Շնչողութեան մարզանքը ևս յաջողապէս կը ծառայէ լաւագոյն արտասանութեան վարժեցնելու թոթով աղջնակը: Այդ մարզանքներուն համար՝ կան երկու տեսակ մեթոաներ:

1.— Փիթրի մեթոաը, ամէնէն գործածականը, կը կատարուի այսպէս.

Կակազող տղան պէտք է կանգնեցնել ուղիղ, գլուխը շիտակ և հաստատ, կռնակը պատին, կրունկները իրարու կցած, ձեռքերը կախած, ափը բաց և տարատին կարին վրայ դրած: Նախ հրամայել յամր և խորունկ շունչ մ'առնել, յետոյ, նոյնպէս յամր և երկար, շունչը պարպել: Կարճ հանդիսա մը: Դարձեալ սկսիլ և այսպէս 2-3 վայրկեան: Զափահաս մը պէտք է մէկ վայրկեանի մէջ 12-15 անգամ շունչ առնէ և շունչ պարպէ: Պատիկները կրնան մինչև 18 անգամ կատարել: Առաջին օրերուն, այս մարզանքը կատարել ամէն 3

ժամը մէկ անդամի Յետոյ հանգիստի պահերը շատցնել, աւելցնելով մարզանքի տեւողութիւնն ալ ժամանակ մը այսպէս շարունակելէ յետոյ, հակառակ ուղղութեամբ նուազեցնել մարզանքը՝ հասնելու համար առաջին տևողութեան եւ ի վերջոյ դադրեցնել:

Ծնչառական մարզանքները սկսելէ քիչ յետոյ, երբ այլեւս սոր-ված է կանոնաւորաբար չնչել, արտասանել տալ, բարձրաձայն, վանկ առ վանկ, ոտանաւոր մը կամ նախադասութիւն մը: Սակայն զգու-շութիւն ընել, որ ենթական արտասանէ նախ բոլոր վանկերը հա-տիկ հատիկ, յետոյ երկու, երեք կամ չորս վանկերը միասին, յետոյ ամբողջ տողը:

Ծնչառական մարզանքին պահուն, երբեմն, ենթական գլխա-պայոյ կ'ունենայ, աչքերը կը պղտորին, ևայլն, բայց կարեւորու-թիւն չունին, չուտուզ կ'անցնին:

2.—Պրիսոյի մեթուոք կը կայանայ անշարժութեան մարզանք-ներու և հրամայուած յամբ շարժումներու գործադրութեան մէջ, Այս մեթուոք շատ գործածական չէ, մանաւանդ կակազողներու համար:

Միշտ ուշադրութիւն ընել, Փիթրի մարզանքը կատարուած պահուն, որ կակազողը խօսելու սկսի ճիշտ երբ շունչը պարպելու սկսած է, կակազողներուն թերութիւնը կը կայանայ անոր մէջ, որ խօսելու կը սկսին շունչը հատնելու ժամանակի եւ երբ վանկերը կը կրկնէ, իւրաքանչիւր վանկի հետ ջղաձգութեամբ կը պարպէ ամ-բարած շունչը, այնպէս որ չնչասպառ կ'ըլլայ, աւելի ևս կը շփոթի, աւելի ևս կ'անձրգիի. Պէտք չէ թոյլ տալ, որ կակազողները խօսին մինչև իրենց շունչին ամբողջական պարպումը: Խօսքը չաւարտած, հրամայել որ շունչ առնէ, յետոյ քանի մը վանկ արտասանէ, շունչը նորէն նորոգէ և շարունակէ քիչ առ քիչ ու կանոնաւոր:

Մարզանքներուն ընթացքին, ուշադրութիւն ընել, որ կակա-զողը չկորսնցնէ իր հաւատքը և ամէն յոյս չդնէ բժիշկին վրայ Պէտք է հաւատք ներշնչել, թէ ինք իր կամքովը և կատարուած մարզանքովը պիտի բուժուի անպայման: Անյաջողութեան պարա-գային, կակազողը զիշերօթիկ, բժշկա-մանկավարժական հաստատու-թեան մը մէջ գնել, եւ մարզանքը կատարել այնտեղ: Յաջողութիւ-նը կատարեալ է:

Թոթովումին դարմանը առաւելապէս կը հիմնուի չնչառական մարզանքներու վրայ, միեւնոյն ատեն օգնութեամբ բժշկա-մանկա-վարժական մեթուուներու: Ենթակային յոյց տալ թէ ի՞նչպէս պէտք է տեղուորել լեզուն, ի՞նչպէս պէտք է շարժել եւ մանաւանդ ի՞նչ-պէս պէտք է արտասանել: Քննել, անպայման, ենթակային տկանըն ալ: Պէտք արտասանութիւններուն պատճառներէն մէկն ալ ականջն է: